



Երկուշաբթի, Մայիս 4, 2020

## ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈՋ

(Միասնաբար արտասանուած)

**Ի**մասպութիւն Հօր Յիսուս, ყուր ինձ իմասպութիւն վեարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

## ՍԱՂՄՈՍ 143

### ՈՂԲ ԵՒ ԶԼՃՈՒՄ

**Տ**էր, լսէ իմ աղօթքս, դուն՝ որ հաւատարիմ ես՝

ականջ դիր աղաչանքներուս,

դուն՝ որ արդար ես՝ պատասխան տուր ինծի:

Ես քու ծառադ եմ, զիս դատաստանի մի՛ ենթարկեր,

որովհետեւ չկայ կենդանի արարած մը որ քու դիմացդ արդարանայ:

Թշնամին զիս հալածեց, կեանքս հողին հաւասարցուց,

եւ զիս խաւար աշխարհին բնակիչ դարձուց, արդէն մեռած մարդոց պէս:

Յոգիս խռովքի մէջ է, սիրտս կը սոսկայ:

Կը յիշեն անցեալ ժամանակները, կը խորհին քու բոլոր գործերուդ մասին,

կը խոկամ ըրածներուդ մասին:

Չեռքերս քեզի կ'երկարեմ օգնութեան համար.

Ժարաւ հողի պէս՝ հոգիս ծարաւ է քեզի:

Շուտ ըրէ, Տէր, պատասխան տուր, հոգիս արդէն կը մարմրի,

ինձնէն երես մի՛ դարձներ, մի՛ ծգեր որ ողջ-ողջ գերեզման իջնեմ:

Ամէն առաւօտ ինծի սէրդ լսել տուր, որովհետեւ ես քեզի վստահեր եմ:

Սիա քեզի կը դիմեն, ցոյց տուր՝ ինչ ձեւով կ'ուզես որ ապրին:

Տէր, ազատէ զիս թշնամիներս, ես քեզ իմ ապաւէնս դարձուցի:

Քու կամքդ կատարել սորվեցուր ինծի, որովհետեւ իմ Աստուածս ես դուն.

քու բարի Յոգիդ զիս ուղիղ ճամբով թող առաջնորդէ:

Տէր, քու անունդ փառաւորելու համար՝ ազատէ կեանքս.

դուն՝ որ արդար ես, այս նեղութենէն դուրս բեր իմ անձս:

Ինծի հանդէպ սէրդ ցոյց տուր. թշնամիներս ոչնչացուր,

բնաջնջէ բոլոր անոնք որոնք ինծի նեղութիւն կու տան, որովհետեւ քու ծառադ եմ ես:

## ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՋ

**Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:**

**Ա**մէնաստրը Երրորդութիւնն, տուր աշխարհիս խաղաղութիւնն:

**Եւ Հիւանդաց բժշկութիւնն, նսջեցելոց ալքայութիւնն:**

**Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէնս ես նեղելոց:**

**Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:**

**Պ**ահապան ամենայնի Քրիստոս,  
աշ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,  
ի նստիլ ի տան, ի զնալ ի նանապարհ,  
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.  
եւ ողորմեա՝ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

**ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ**  
**ՀԱՅ**  
**ՄԱՐԳԱՐԵՒԹԻՒՆ ԵՐԵՄԻՎՅԻ**  
36 ԳԼՈՒԽ

**ԲԱՐՈՒՔ ՏԱԾԱՐԻՆ ՄԷԶ ՏՈՄՍՈԸ ԿԸ ԿԱՐԴԱՅ (36:1-10)**

Տերը կ'ուզէ, որ այս խօսքերը արձանագրուին, որպեսզի յանկարծ ըստուի, թէ լուր չտնիք, մեզի բան մը ըստուած չէր: Առիթով մը երբ Քրիստոս պարմեց մեծահարուսպին եւ աղքափ Ղազարոսին պարմութիւնը, այնպես յիշարպակում մը կայ որ կ'ըսէ. «Անոնք Սովուսն ու մարգարէները ունին, թող անոնց մրիկ ընեն» (Ղուկ 16:29): Կամ Պողոս Առաքեալ պիտի ըսէ. «Այս բաները արձանագրուեցան իրեն մեզի օրինակ»: Եւ կամ սկիզբէն արձանագրել կու տայ, որպեսզի յեփոյ որ պարահին ըսնն, ուրեմն գրուածները ճիշդ էին, այլապէս պարահելին յեփոյ ըսելը կամ արձանագրելը ինասպ պիտի չունենայ: Ահա այդպիսի բան մը Տերը կը թելադրէ Երեմիա մարգարէին որ տոմսի մը վրայ արձանագրէ այս բոլոր խօսքերը: Տոմսը այսպես կը նշանակէ բարիրուսի կամ մազաղաթի կուրը մը, այլ խօսքով՝ այսօրուան իմաստով թուոյթ, որուն վրայ արձանագրուի: Այն յոյսով, որ մի գուցէ «իրենց չամրեն դառնան, ու ես անոնց անօրէնութիւնն ու մեղքը ներեմ» (3 հմր): Բարուքը Երեմիա մարգարէին հաւաքարիմ աշակերպներէն մէկն էր, անոր քարտուղարը: Ահա Ասպուծոյ Հոգիով լեցուած, Երեմիա մէկ առ մէկ խօսեցաւ այդ խօսքերը, որպեսզի Բարուք այդ բոլորը արձանագրէ, ու մանաւանդ՝ երթայ եւ այդ արձանագրուածը ժողովուրդին կարդայ ծոմապահութեան օրը: Ծոմապահութեան օրը գոնական օրուան հետ կապուած չէ, այլ՝ այն օրը, որ արդէն նեղութեան ու դժուարութեան մէջ են: Ծոմապահութիւնը նաև խորհրդանիշ է ապաշխարութեան, վերադառնալու սխալէն դէպի Ասպուծ: Կարդացուածը լսեցին չէ: Ուրեմն:

**ՏՈՄՍԸ ՊԱՇՏՈՆԵՎԱՆԵՐՈՒ ԿԸ ԿԱՐԴԱՑՈՒԻ (36:11-19)**

Ահա Միքան լսեց այդ խօսքերը եւ անմիջապէս յայգնեց իշխաններուն, անոնք ալ կանչել դրուին Բարուքը, որպեսզի իրենց համար ալ կարդայ գրուածը: Եւ ահա Բարուք անվախօրէն այդ գրուածը կարդաց, որուն բովանդակութիւնը սարսափեցուցիչ էր, դադապարպութիւն թագաւորին, իշխաններուն ու բոլոր ժողովուրդին: Անոնք սկսան վախնալու, որովհետեւ կը ճանչնային Երեմիա մարգարէին, որ ամէն ըսածները կը կարարուին, ուսպի այս գրուածն ալ պիտի կարարուի: Անոնք հարց դրուին, թէ այս բոլորը ինչպէս արձանագրեցիր, որովհետեւ գրեթէ 18 տարիներու վրայ գարածուած մարգարէութիւն մըն էր արձանագրուածը: Ուրեմն զարմացած էին, թէ այս բոլորը Երեմիա ինչպէս իր միզքը պահած էր եւ արձանագրել դրուին: Ուրեմն այս բոլորին մէջ Ասպուծոյ մազքը կայ, պարզ մարդկային մրգի արդարութիւնը չէ: Անոր համար ալ վախցան ու Բարուքին ըսին. «Գնա, պահութքեցէք թէ դրու եւ թէ Երեմիան եւ ուր ըլլալնիդ մարդ թող չփիրնայ» (19 հմր):

**ԹԱԳԱԽՈՐԸ ՏՈՄՍԸ ԿԸ ՎԱՌԵ (36:20-26)**

Թագաւորը երբ լսեց կարդացուածը դրուած այրեց եւ հրամայեց որ Բարուք դպիրն ու Երեմիա մարգարէն բռնեն, բայց Տերը պահեց զանոնք (26 հմր): Ասպուծոյ խօսքերը հաճելի չին ու չեն չարին համար, ու անոնց, որոնք չարութեան մէջ են: Անոնք չեն հանդուրժեր, առաւել եւս կ'ուզեն որ այդ խօսքերը մէջքելուն վերնան: Ինչպէս պիտի ըսէ Քրիստոս Փարիսեցիներուն եւ Օրէնքի ուսուցիչներուն. «Եթէ լուցնէք, քարերը պիտի աղաղակեն» (Ղուկ 19:40): Հազի բանի մը բաժին կարդացուած գրուածէն, արդէն թագաւորին համբերութիւնը կը հագնի եւ առնելով կրակին մէջ կը նեփէ: Հետաքրքրական է, սակայն, որ իշխանները սկիզբը որ լսեցին կարդացուածը վախցան, իսկ հիմա որ թագաւորը կ'այրէ զվախցան եւ ոչ ալ հանդերձնին պարուեցին:

**ԵՐԵՄԻԱ ՈՒՐԻՇ ՏՈՄՍԸ ՄԸ ԳՐԵ (36:27-32)**

Տերը կը պարուիրէ, որ Երեմիա նորէն գրէ ինչ որ գրած էր, որ Յովակիմ թագաւորը այրեց կրակին մէջ նեփելով: Որքան ալ մարդիկ, ըլլան անոնք թագաւորներ, իշխաններ կամ ունէ մէկը փորձեն, ուզեն, կամ նոյնիսկ յաջողին այրելու կամ փճացնելու Ասպուծոյ խօսքը, անով սակայն չի դադրի Ասպուծոյ ծրագիրը իրականանալ: